

4952



17

Ա.Ռ.ԶՆՈՐԴ 29 JUL 2009

ՀԱՀ-68

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ

2

Խ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Որ զործէ զերկիր իւր՝ լցցի հացիւք
և որ զնետ երթայ դատարկու-
թեան՝ լցցի տնանկութեամբ։

ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ԱՅՆԱՏԱՄԻՐԵՑ

ԽԱՉԱՏՈՒՐ Բ. Յ. ԼԻԹԻԼԻՃԵԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

ՏԵՂԱԿԱՆ-ԳԵՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՕՐԹՈՐ ՄԱՆՈՒԿԻ, Բ. Յ. ԹԻԹԻՄԱՅԵԱՆ

ԲԺԻՇԿ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆՑ ԵՒ ԿԻՄՖԻՇ
ՍՈՒՑԻ ԱՐՔՈՒՆԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ ՍԵՀԱԹ Ա.Ա.ՊՂ.ԶԱՊԱՀԱԿԱՆ
ԼՐԱԳՐՈՅ

ԵՒ

Ա.Յղամ Դաղդիս, Ա.Յղիս, Թուսիս, Խալիս,
Սպանիս, Պէլժիքայի, Սմերիկայի և Պատգիվոյ
առողջապահական Ընկերութեանց

در سعادت

احترم طبعه مسي ابوالسعود جاده مسي نومرو ٥٤
1899

22 APR 2013

4952

206

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ՄԻՆԵԶԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱՔ

(Սամարիացի)

(1795 — 1860)

Անխոնից աշխատող

Սամարիոյ բաղին կրքական գործին

~~~~~

ՏՕՔ. Մ. Ի.



6422  
38

ԲԻ (17)

Շիրացուարին  
Եղանգակած շարժած դրացուարութեա  
Հնալիւարին

Տրքին 1911 յանվար 1 թի

Գրի (4) շարան

## ՅԱՐԱՋԱԲԱՆ

Ծառ մարգիկ կան այս օրուան օրս, որ գիւ-  
բաղգութեամբ իրենց պատանեկութիւնը դպրոցի  
մէջ չկրնալով անցնել, զուրկ մնացեր են շատ  
ամենակարեւոր ծանօթութիւններէ. ներկայ ժա-  
մանակներս դաստիարակութեան ու զիտութեան  
յարգն որքան որ ճանշուկլ սկսած է, որքան որ  
բարեկարգ վարժարանաց թիւը հետզհետէ կը  
մեծնայ, սակաւին հիներուն միջամուխ լինեն  
անհրաժեշտ ըլլալովը, նորերուն ընթացքն ամէն  
անգամ վատահելի չհամարուիր. ուստի եւ դաս-  
տիարակութեան կամ բարեկարգութեան գործն  
ոչ սոկաւ խոչ ու խութ կունենայ իր քայլերուն:  
Եւ թէպէտ ազգերնուս մէջ տնտեսական զիտու-  
թեան վրայ ծանօթութիւն տուողներ շատ գո-  
նուին, սակայն անոնք կ'երեւի թէ այնքան նկա-  
տած չեն այն ուսումնառուէր՝ բայց տարիքնին ա-  
ռած անձինքն, որոնցմէ շատերը տեսնելու պա-  
տիւն ունեցայ անցեալ տարի ճանապարհորդու-  
ժամանակս: Ասոնք թէ եւ բարովին անմասն էին  
զիտութէնէ, բայց սաստիկ եռանդ մը կը ցուց-  
նէին իրենց միտքը լուսաւորելու կամ գոնէ իրենց  
զաւակներն անկլիթ կամ տգէտ չթողելու: Տն-  
տեսական զիտութեան հիմնական ոկրանցը բո-  
լորովին անձանօթ մնալին անշուշտ մեծ յուռու-  
թեանց մէջ ձգեր էր զիրենք. ընտանեաց տնտե-  
սութիւնն ամենեւին գոհացոցիչ չէր. եւ ի՞նչ  
փոփոխութիւններ կամ ի՞նչ բարեկարգութիւններ

ալիսի ընէին, չգիտէին տակաւին եւ միջոցը կը պակսէր ուսնելու :

Անշուշա այնպիսի անձտնց հետ խօսակցողը պիտի համակրէ իրենց վիճակն, եւ ինչ է համակրելն եթէ գործնական արդիւնք մը չ'արտադրէ :

Այս տեսակ համակրութիւնն մը ահա թելադրեց ներկայ աշխատութիւնս, որուն ձեռնամուխ եղած ատեն բոլորովին խորհրդոցս ու կարծեցս չվստահելով, ինձ առաջնորդ բռնեցի Սնեօք Բանտոլֆինի անուն իտուլացի ծերունւոյն պատուական գործն եւ մինչեւ անգամ իւր ոճոյն հետեւցայ :

Արդ քաջայոս եմ, որ ազգասէրք իմ դիտաւորութիւնս իմանալով, պիտի բարեհաճին ներուզամիտ լինելու, եթէ ակամայ թերութիւնն մը գործոյս մէջ սպրդած գտնին, եւ իրենց խրախուսովն յորդոր պիտի ըլլուն ինձ ուխտիս մէջ յարատեւելու :

Երգնկա . մարտ 1859

ՀԵՂԻՆԱԿՆ :

ՕՉՈՅՅՅՅ

## ՕԳՏԱԿԱՐ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆՔ

ԸՆՏԱՆԵԱՅ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Հայր : Գովելի ուսումները, փոյթը, ժրութիւնը, ճարտարութիւնն, իմաստուն կառավարութիւնը, բարի սովորութիւններն, ունակութիւնը, մորդասիրութիւնն, աղնուաբարոյութիւնն ու քաղաքավարութիւնը նշանաւոր կընեն ընտանիք մը :

Ուստի պարտին հարք չանալ, քանի որ ընտանիքնին կը մեծնայ, ասլրուստի աղրիւրներն ալ ճոխացնել եւ տուաւելու ՚ի չնորհս, ՚ի բարեմատութեռն եւ ՚ի բարեկարգութեան, հոգ տանելով միանգամայն որ իրենց փառքը, պատիւն ու համարումն ալ աւելնայ օրըստ օրէ :

Ծերք ըստ իմիք ընտանեաց խելքն ու հոգին կը համարուին, եւ ասոնց ամէնէն մեծ ուրախութիւնն աշխարհիս վրայ զաւակներն առաքինի տեսնելն է :

Այս նպատակաւ ահա, սիրեցեալքդ իմ, որ կուզեմ ձեզ հետ խօսիլ եւ ձեզ հաղորդել ինչ որ ընթերցմամբ եւ ուրիշներու բերնէն ուսած եւ իմ երկար կենօքս փորձած եմ, որպէսզի դուք ալ իմ խրատներէս եւ ձեր առանձին ուսմունքէն օգտեալ զարգանաք ՚ի բարելաւութեան, զի հարց

պարտաւորութիւնն է իրենց բարի անուամբն , օ-  
րինակովն ու խրաներովը քան թէ հարստու-  
թեամբ օգտակար լինել իրենց զաւակաց :

Այս երկար կենացս մէջ ուստած բաներէս ա-  
մէնէն առաջինն ու խիստ կարեւորը կրնամ ըսել  
թէ տնտեսութիւնը կամ ինայողութիւնն է : Ինա-  
յողութիւն չընողը դեռ չգիտէր թէ որքան տրա-  
մառիթ եւ իր շահուն վլաստակար է զեղսութիւնն  
եւ թէ ինչ աստիճան դժուարութեամբ ու վաս-  
տակով հաւաքուէր է հարստութիւնն : Ով որ  
սահման չդնէր իր ծախուցն , անշուշտ օր մը կ'աղ-  
քատանայ , եւ աղքատն աշխարհիս մէջ մեծ անձ-  
կութեամբ կը տառապի :

Խիստ իրաւացի է այն առածը թէ « է՛ ո՞սկե-  
երիւ սուսկ լուսակ մէկ ճը նիւար ո՞նկալէլ ո՞ւիշն  
ո՞սկը » . ինայող եղէք ուրեմն , որդեակք , եւ իրեւ-  
ուիրիմ թշնամիէ մը զգուշացէք աւելորդ ծախ-  
քերէ :

Ուրիէ : Չեմք կարծեր թէ ծախքէ փախչելով  
ագահ կամ կծծի ըլլալն ալ ձեզ համոյ կը թուի :

Հայր : Ոչ երբէք . ագահութեան եւ կծծիու-  
թեան չափ պատւոյ եւ անուան դպչելիք բան մը  
չկայ աշխարհիս վրայ . ամէնէն պայծառ ու պատ-  
ուական առաքինութիւնն անգամ ասոնց մօտը  
կ'աղօտանայ : Ագահութիւնը խիստ ատելի բան է  
եւ մեծ նեղութիւն ու ձանձրոյթ կը պատճառէ  
մարդոյն : Կը տգնի ագահը հաւաքելու ատեն , կը  
վշտանայ ՚ի պահելը , կը խոսովի , կը տրտմի , երբ  
անակնկալ դիպուածով մը սովորականէ դուրս

ծախք մը լնել սախուի : Եւ այս բաներն երբէք չեն-  
պակսիր ագահ ու կծծի մարդոց զլիսէն . ուստի եւ  
միշտ տրտում է զէմբերնին , եւ ամենեւին չեն-  
կոնար վայելմէլ ստացուածքնին : Սյապիսեաց ոչ  
մարմինն , ոչ ալ հոգին հանգիստ ունի :

Ուրիէ : Ուրեմն ագահ կոմ կծծի չերեւելու  
համար մոխող լինելու է :

Հայր : Ով որ անխելք երեւիլ չուզէր , պէտք  
է խնայող ըլլայ . եւ ինչու համար . երբ բանու-  
թիւն մը չկայ , խնայող քան թէ մսխող պիտի  
չինիմք : Այն ծախքերն , որ ծմարտիւ հարկաւոր  
չեն , երբէք գովելի չեն համարուիր խմասնոց  
առջին : Ես յաճախ տեսած եմ , եւ դուք ալ օր  
մը կը տեսնէք թէ մարդ մը որքան մեծամեծ  
ծախքեր ընէ , տակաւին կը մեզազրուի : Անշուշտ  
ըստղներ պիտի գտնուին թէ այս ինչ բանը խիստ-  
շատ կար , եւ այն ինչ բանը խիստ քիչ : Եթէ  
չքեղ հրաւէր մը ընես իրրեւ հարկ ու տուքք բա-  
րեկամութեան կոմ բարեկամոց մէջ սէրն ու ըն-  
տանութիւնը հաստատ պահելու համար , թողումք  
մտաց յուզմունքն , հոգն ու շփոթութիւնը , բանի-  
ր՝ պակսիլն , ուրիշ բանի մը պէտք լինելը , ծա-  
ռայից պատճառած ձանձրոյթն եւ ուրիշ անհա-  
մար անձկութիւններն , որ մարդ հրաւէրէն առաջ  
կը յոգնեցնեն . բազում ստացուածոց կորուստը ,  
վլէներն ու տանը վրտովումք . չյիշեմք որ բան մը  
պահուած չմնար . կը կորսուի այս ինչ բանը . կը  
կոտրի այնինչ բանը . մէկ կողմէն այս ինչ բանը  
կուզեն . միւս կողմէն այս ինչ բանը փոխ կառ-

նուն, որը կը հրամայէ . որը կը վատնէ . որը կը խնդրէ . որն ալ կը պատասխանէ . զանց ընեմք կծու խօսքերը, մեծամեծ պակասութիւններն ու ստրջանքն, որք վշտագին տապաւրութիւն մը կը-նեն մարդուս մտքին . եւ ինչ ըսեմք որ եթէ հրաւէրդ քիչ մը չափաւոր րլայ, սակաւք զքեղ կը գովին չքեղութեանդ համար, եւ բազումք կը մեղադրեն խնայողութիւնդ: Եւ իրաւամբ չպիտու ծախքերն անխելքութենէ առաջ կուգան, եւ խոկմամբ անխելքութիւն մը գործելը կրկնապատիկ անխելքութիւն է . այսու ամենայնիւ ասոնք ուրիշ աւելորդ ծախուց հետ բազդաաելով բան մը չեն . զի տարին մէկ քանի անդամ հազիւ կը պատահին, մանաւանդ որ ասանկ հրաւէրներ ընողն, եթէ խելքը բոլորովին չէ թռուցեր, վերջապէս զինքը կը չափաւորէ: Իսկ անվիճելի հաստառուած է սա ձևարտութիւնը, թէ ուրիշ բան մը այնքան չփութացնէր ոչ միայն ընտանեաց, այլ եւ ամբողջ երկրի մը կործանումն, որքան որ սովորական եղած անբանաւոր ծախքերը: Զեղս անձինք թշնամի են իրենց ստացուածոցն եւ ճամաքէ կը հանեն ուրիշները պարտքով ապրելու, կ'ապականեն երիտասարդաց բարքն՝ որք բնականաբար հակամէ տեն 'ի զբօսանս եւ 'ի զուարձութիւն, քան թէ 'ի զործ եւ յ՛ուսումն: Եւ աւելի յօժառամիտ իրենց հասակակցաց եւ ունայն ծախքեր ընողներուն մօտն յաճախել բան թէ անտեսագէտ կամ խնայողութիւն ճանչող ծերոց: Այսպիսիները զուարձութեանց մէջ յաճախելով իրենց ունա-

կութիւն կընեն զուարձութիւնն . անձնատուր կըլ-լոն մեզկութեան, ինձոյից եւ հեշտասիրութեան . կը խուսեն գովելի եւ առաքինական սովորու-թիւններէ ու կրթութիւններէ, զեղիսութիւնն իս-րենց միմիայն փառքն ու պատիւր համարելով: Եւ եթէ այնպիսի մը գտնեն, որ իր բարեբարու-յութեամբն առաջինութեան միտեալ է, իսկոյն-ուժնութեամբ վրան կը հարձակին եւ զինքը կը պատեն: Վատարարոյ եւ չար ողիք, զեղսն, որկրամոլը, ստախովը, սոդոմականը, խեղկատակն, երգեցողը, պարողը, խանանգնացն ընդ ազբն եւ ընդ ծոս զարդարուած կը վազեն մեծաւ փութով 'ի խնդիր թուչնոյն . իրր թէ մոլութեան դպրոցը կամ գործատունը բերելու համար: Այս կերպով պարզամիտ երիտասարդները կ'ընկնին որոգայթն-անգէտ ու անկարուղ անտի զերծանելու: Եւ ահ, ինչ յուսութիւններ չեն գործեր: Կը գողանան-իրենց ծնողեն, ազգականներէն, բարեկամներէն . փոխ կառնուն, կը վաճառեն: Օրը կը ծնի. նոր-պէտքեր ալ հետը կը ծնին . նոր անպատութիւն-ներ, մեծագոյն պարստաւանաց արժանի գործեր կը կնքեն դատիւն: Ազգա-տութիւնը վերջապէս իր որնթաց թեւ երովով կը համճի, կը մնան առանց բարեկամի կամ պաշտպանի . կ'ուրացուին իրենց պատակիցներէն զորու իրենց մեծամեծ ծախուցն ատեն բարեկամ կարծէին . կը մառցաւին այն հրա-պուրիչներէն, որ մսկնելը կը գովիին, եւ գաւաթ 'ի ծեռին կ'երդնուին ու կը խոստանային կետն-քերնին իրենց համար զոհել, նմտն ձկանց, որք

երբ կերը ջրին մէջ կը ծածանի, բազմութեամբ  
կը հաւաքուին. կերն յափշտակուելին ետեւ իս-  
կոյն կը ցրուին, կ'աներեւութանան: Եւ ի՞նչ ա-  
ղետալի օրինակներ տեսած չեն այս աչուները զոր  
հարկ չեմ: համարել յիշել: Զգոյշ կեցէ՛ք ուրիմն  
զեղմութենէ եւ չար ընկերութենէ: Երբէք ձեր  
միջոցի ներածէն աւելի մի մսխէք. հետեւող ե-  
ղէք առաքինութեան, եւ հնազանդ՝ ձեր մեծե-  
րուն: Յաճախեցէք ընտիր ընկերութեանց մէջ.  
Կերպարանեցէք ձեր անձն ըստ օրինակի եւ վար-  
դապետութեան իմաստնոց. մի՛ ըլլո՞ք յեղամիտ  
եւ ունայն: Մարդասիրութիւնն, ողջախոհութիւնն  
ու պարկեցառութիւնը մեծ զովութեան արժանի է  
յ'երիտասարդս: Ի մոլութեան կը բնուկի ստր-  
ջանքն ու տագնապն. իսկ առաքինութիւնը բոլո-  
րովին ուրախ եւ զրւարդ գելմք մը կը ներկայա-  
ցնէ: Յարմարեցէք ժամանակին. եղէք բանաւոր,  
խոհեմ, ժիր ու զգաստ. ջանացէք որժանանալ  
գովութեան, չնորհաց եւ պատույ:

Խնայողութիւնն երբէք չվկասէր, մանաւանդ  
թէ շատ օգուտ կը գործէ ընտանեաց: Ի՞նչ ան-  
վայել բաղձանքներէ ու ի՞նչ չսիտու յօժարու-  
թիւններէ զմեզ չկասեցնէր: Զեղս պատանիները  
շատ անգամ ընտանեաց չնքն ի հիմանց կը խար-  
խալեն. իսկ անտեսազէտ ու պարկեցտ ծերերն  
առազդութիւն եւ կեանք կը մատակարարեն անոր:

Խնայողութիւն ընող անձը միշտ հանդիսա-  
կ'ապրի, զի ապահով է իր առլուստն, եւ ունե-  
ցածովք բաւականացողն աղքատ կամ կարօտեալ  
չ'կրնար համարու իլ:

Որդիւ: Մոխող կամ զեղիս անձինք ագահ  
կոչուելու են. զի երբէք գոհ չեն ըլլար շահա-  
ծովին, եւ ամէն բան կ'ընեն շահելու համար:

Հայր: Մի խորհիք թէ չափազանց խնայողու-  
թիւնը հաճելի բան է ըսել կուզեմ. այլ կ'իմա-  
նամ որ ընտանեաց տէր մը պէտք է որ խնայող  
ըլլայ քան թէ զեղիս. զի հարց պարտքն ու օգուտն  
է խրատել, կրթել իրենց որդիքն եւ անոնց բարի  
օրինակ հանդիսանալ:

Որդիւ: Մոխողը ձեզ հաճելի չինելով, ան-  
շուշտ չմխողը հաճելի պիտի ըլլայ: Արդ ագա-  
հութիւնն ու կծծիութիւնն ալ տեսակ մը չմխել  
ըլլալով, ձեզ տնհածոյ լինելու չ:

Հայր: Ոչ երբէք:

Որդիւ: Ուրեմն ի՞նչ է ձեր ըսած խնայողու-  
թիւնը:

Հայր: Դուք լաւ գիտէք որ ես երբէք ըելով  
գոհ չեմ ըլլար. այլ միշտ կուզեմ փորձերով ս-  
տուգել: Չեմ հաւատար մինչեւ որ անվիճէլի փաս-  
տերով չհաստատուի ձմարաւութիւնն: Արդ ան-  
հածոյ է ինձ մսխողը կամ զեղիս, զի անխելքու-  
թեամբ կը վատնէ. եւ կ'ատեմ ագահ կամ կծծի  
անձինք, որք իրենց ստացուածքն ըստ պատշա-  
ճի չեն գործածեր, եւ միշտ անսահման ցանկու-  
թեամբ առաւելին կը փափաքին: Գիտէ՞ք, որո՞նք  
են ինձ հաճելի, անոնք որ իրենց բարիքն ըստ ժա-  
մանակին եւ ըստ տեղոյն կը գործածեն, եւ զի-  
տեն շափն. աւելըրդը կը պահեն:

Որդիւ: Հիմա հասկցանք, ըսել կուզեմ թէ

անոնք են տնտեսագէտ որ շատին ու քիչին  
մէջ տեղը կը ճանչեն :

Հայր : Ճիշտ այդպէս է .

Ուրբէ : Եւ ինչպի՞ս կրնայ շատն ու քիչն որոշուիլ :

Հայր : Խիստ դիւրու :

Ուրբէ : Շնորհք ընէք մեզ բացատրէք :

Հայր : Զգուշանալով կամ նախատեսելով, որ  
ծախք մը ոչ չափականց կամ թէ պարկեցու-  
թեան ներածէն աւելի, ոչ ալ հարկաւորէն պա-  
կաս ըլլայ : Եւ սասոյգ կըսեմ որ եթէ երրէք անձ-  
կութեան մէջ ընկեր եմ, խնայողութեամբ քան  
թէ ուրիշ կերպով կրցեր եմ անտի զերծանիլ :


Ուրբէ : Ի՞նչ է ըստ ինքեան այդ ըստ ինաշ-  
յողութիւնդ :

Հայր : Բայտ ինքեան է օգտակար, գովիլի ու  
հարկաւոր . Եւ զորս կը հաստատեն բոլոր գիտ-  
նականները . բանստանդք . իմաստամէրք, պատ-  
մագիրք եւ քաջ կ'ապացուցուի փորձով : Յայտնի  
կը տեսնէք որ եթէ խնայել ըըլլայ, շաշն ամէն  
տուն չկրնար գուլ, եւ ունայն լան է շանեցածդ  
կամ քեզ բերուածը պահել ուզել . սւստի իրա-  
ւամբ կըսուի, ինչ օդուար շահել երբ ինայուղ-նիւն  
վա՞ : Մարդ կ'աշխատի շահելու, որ ըստ  
պիտոյս գուծածէ . առողջութեան ատեն կը յոգնի  
հիւանդութեանը մէջ հանդիսա ընելու համար : Ի՞նչ-  
պէս որ մրջունը ամուստն պաշարը կը պատրաստէ  
ձմերուան համար, նոյնպէս պէտք է գործածել  
զրամն, եւ ոչ թէ պահել պէտք եղած ժամանակ .  
զի տնտեսութիւնն ոչ թէ պահել ըսել է այլ ՚ի

պիտոյս գործածել . պէտք եղած ատեն ծախուց  
խնայելը կծծիւթիւն է, հետեւաբար եւ մեղադ-  
րելի ու վնասակար :

Դիտոծ է՞ք այնպիսի անձինք որ քաղցկեղ ե-  
միւլու համար միրգ ու մեզը կը զնեն եւ չափա-  
զանց խնայողութեամբ մրգաց լաւն յուիէն չզատե-  
լով, կըլնուն զամէնքն մէկ անօթի մէջ ու կը պա-  
հեն . եւ անգամ մ'ալ ձեռք չեն զարներ մինչեւ  
որ ապականի . կարծես թէ թափելու համար  
աշխատած են: Լու եւս չէ տիսմա՞րք, առաջ մէկ  
քիչ ընտրութիւնն ընել եւ ժամանակին գործածել  
զայն սեղանին վրայ կամ տալ ուրիշին: Ասիկայ  
տնտեսութիւն, պահել կրնայ կոչուիլ, վատնել  
չէ՞ արդէօք:

Այսպէս է նաեւ երբ որմի մը մէկ կողմն ան-  
պատսպար թողուած ատեն անձրեւէ օդը: Կըծ-  
ծին երկրորդ աւուրը կ'ապասէ, յետոյ միւսին  
— չուզէր ծախք ընել — դարձեալ կ'անձրեւէ  
ջուրը խորքը կը թափանցէ: Կը փատին ատաղձ-  
ները, կը ճայթին, կը կոտրին, կը կործանի որմն,  
և ան ատեն մէկ գրամոյ վկասը տասնով չկրնար  
գոցուիլ: Ասկէ յայտնի կը տեսնուի թէ որքան  
վկասակար է ժամանակին և ըստ հարկին ծախք  
ընել չգիտնալն: Ստացուածքը խոհեմութեամբ  
պահելն ու գործածելն յաջողութենէ ու ժրու-  
թենէ աւելի պիտուական է: Արդ հասկցուելով  
թէ ի՞նչ է տնտեսութիւնը կը մնայ հիմա քննել  
թէ ինչ բան կայ աշխարհին վրայ, որ բացարձա-  
կապէս մերը կրնայ կոչուիլ, և զոր գործածելու



Կամ պահելու կատարեալ իրաւունք ունիմք :

Որդիւնք . Որո՞նք են այդ բաները :

Հայր . Մի՛թէ կինս , տունս , որդիքս : Ո՛չ . ա-  
սոնք մերը չեն կրնար կոչուիլ . զի այն բաներն  
որ մենէ կրնան առնուիլ մերը չեն : Բաղդը կրնայ  
մենէ յափշտակել մեր կինն , որդիքն , ստացուած-  
քըն և այն :

Որդիւնք . Կրնայ :

Հայր . Ուրեմն աւելի իրը , քան թէ մերն են :

Որդիւնք . Այն բանն , որ կերպով մը մենէ չկըր-  
նար յափշտակուիլ , որո՞ւ է :

Հայր . Մերը կրնայ մենէ յափշտակուիլ . ու-  
սոձնիս , գիտցածնիս , փափաքնիս , իղձերնիս  
յօժարութիւննիս եւ այլն :

Որդիւնք . Անշուշտ ոչ :

Հայր . Ահա այսպիսի բաները մերն են . եւ  
երեք բան կայ որ խոկապէս մերը կրնայ կոչուիլ  
զորս մեր ծնած օրէն բնութիւնը մեզ կը պոր-  
գեւէ գործածելու համար թէ 'ի չարն եւ թէ 'ի  
քարին , երբ եւ ինչպէս որ ուզեմք :

Ասոնց մեկն է հոգին կամ այն մասը մեր գո-  
յութեան , որով կզգամք , կը խորհիմք , կը տրա-  
մարանեմք եւ այլն : Երկրորդն է մարմինը՝ զոր-  
բնութիւնը հպատակացուցած է հոգուն իրը իր  
գործին կամ բնակարանը ծառոյելու համար :  
Երրորդն է ժամանակն՝ որ ոչ կրնայ կապուիլը  
ոչ կրնայ պակսիլ : ոչ ալ կերպով մը մերը չըլլալ +  
եթէ այնպէս ուզեմք :

Որդիւնք . Ժամանակն ի՞նչպէս մերը կ'ըլլայ :

Հայր . Եթէ մակոյկի մը մէջ գետք մը վրայ  
գտնուիք եւ ինչպէս կը պատահի , երեսնիդ կամ  
ձեռունիդ աղտեղէք ձերը կըլլայ չուրն , եթէ ա-  
նով լուսցիք :

Որդիւնք . Այս :

Հայր . Եթէ զայն չգործածէք , ձերը չլինիր :  
Այսպէս է ժամանակն . եթէ գործածենք զայն  
լուանալու կամ այն աղտը հանելու , որ զիսելքն  
ու իմացականութիւնը նսեմացուցեր է տգիտու-  
թեամբ , չարակամութեամբ եւ անհամեստ ցան-  
կութիւններով , ան ատեն երջանիկ ու երանելի կը  
լինիմք : Ըսել է որ երբ ժամանակը գործածեմք  
'ի մարզ եւ յ'ուսումն գիտութեանց , յ'արսւեստից  
եւ յօգտակար կրթութիւնս , մերը կ'ըլլայ : Իսկ  
երբ թողումք որ օր աւուր ետեւէ անցնի , երթայ  
առանց բան մը ուսանելու կամ պատուարժան  
բան մը շահելու մերը չըլլար : Կը կորսնցնեմք ու-  
րեմն ժամանակը վայելչապէս չգործածելով . եւ  
կամ անոր է ժամանակն որ օգտակարութեամբ  
կը գործածէ :

Հիմա , որդեակը իմ , դուք ալ հոգի , մարմին  
եւ ժամանակ ունիք ձեռունիդ , զոր բնութիւնը  
ձեզ պարզեւած է : Գիտէ՞ք ասոնց որքան անդին  
բաներ ըլլալը : Դիտէ՞ք որ մարմնոյն առողջու-  
թեանն ամէն բան կը զոհենք . հապա որչա՞փ ա-  
ռաւեւլ զոգին քաջառողջ , առաքինի ընելու համար  
մարմնոյն բոլոր ցանկութիւնները զոհ պէտք է  
ընել : Իսկ ժամանակը հարկաւոր է 'ի վայել  
մարմնոյ եւ ոչ հանգիստ հոգւոյ , եւ ամէն բանէ  
աւելի պիտուական :

Ուրբէ+ : Մեծասլէս չնորհակալ եմք ձենէ , կ'առաջենք , շարունակեցէք խօսքերնիդ :

Հայր : Էսի առաջ թէ խնայողութիւն կամ տնտեսութիւն ըստածնիս հարստութիւնն ըստ հարկին գործածելն է . հիմա քննենք մանրամասնաբարթէ ինչպէս պիտի պահենք ու գործածենք մարմինը , հոգին ու ժամանակն : Նախ խօսինք հոգւոյն վրայով : Հոգւոյն տնտեսութիւնն զնոգին անձիս , ընտանեացս ու բարեկամացս հարկաւոր եւ Աստուծոյ հաճելի գործոց մէջ միայն գործածելը կը հասկցուի :

Ուրբէ+ : Ի՞նչ են ձեզ եւ ընտանեաց եւ այլն հարկաւոր եղած բաները :

Հայր : Առաքինութիւնը , մարդասիրութիւնն , ազնուաբարոյութիւնն եւ այլն : Իրաւ է որ մանկութեանս ատեն անհոգութեամբ փոյթ չունեցայ ուսման , զուարձութիւնը նախապատիւ համարելով . բայց երբ խելահաս եղայ սկսայ անձս տալ ընթերցման եւ գիտութեան . միտ կը դնէի գիտնոց խօսքերուն . կը ջանայի զինքս սիրցնել , պատոյ ու գովութեան արժանանալ : Ամէն բանէ աւելի կ'աշխատէի բարեսիրտ , արդարադատ եւ համեստաբարոյ ըլլալ . չխարել , չ'անիրաւել մէկը թէ խօսքով եւ թէ գործով . ուսուցանել , ուղղել զմորեալը . սէր , վստահութիւն եւ գործունենալ ուրիշն վրայ . տալով բարի խորհուրդ թէ առանձինն եւ թէ հապարակաւ , խոհեմութեամբ : Գործածել զիմացականութիւնն , զգիտութիւն եւ

զհանձարն : Կանոնաւոր բռնել հոգւոյն յօժարութիւնները կամ իզեերը . սիրելն , ատելը , զգուելը , կամիլն , յուսալն , ըզման եւ այլն . ինչպէս սիրել զրարին , ատել զչարն եւ փափաքիլ զովելի բաներու :

Ուրբէ+ : Սրբազան ուսմանք . իսկ ի՞նչ եղանակաւ կը պահուի հոգին ու Աստուծած :

Հայր : Երկու եղանակաւ , առաջին . որ հնար է , անդորր պահելով զայն եւ ոչ երբէք յուղեալ բարկութեամբ , նախանձու եւ ձանկութեամբ : Երկրորդ՝ հսկել ամէն արթնութեամբ , որ այնպիսի գործ մը չգործենք , որ երկմտինք թէ արդեօք բարի է թէ չար :

Ուրբէ+ : Այսօշափս կը բաւ է՞ արդեօք :

Հայր : Կարծեմ թէ կը բաւէ . զի բարին ու ձմտրիտը միշտ պայծառ կը փայլի . խսկ բարի ու ձմտրիտ չեղած բանը միշտ շփոթ ու կասկածելի կերպարանք մ'ունի . եւ պէտք չէ կամիլ գործել զայն . այլ խօսյ տալ իրբեւ 'ի խաւարէն : Մեր գործոց լսյաը , ձշմուտութիւնը մեր բարութիւնն է , որ կը ձկտի . կը ծաւալի մեր բարի գործոցը , բարի համբաւոյն ու բարի անուանը հետ : Չ'կայ այնքան աղօտ ու խաւարային բան մը մարդուս կենացը մէջ , որքան չարագործութիւնն , անբանաւորութիւնն ու վատանանութիւնն , եւ ոչինչ այնքան հաճելի , որքան առաքինութիւնը , բարութիւնն եւ համեստութիւնն :

Ուրբէ+ : Այսօր կ'իմանանք ձենէ , ոչ միայն տնտեսութեան , այլ եւ քաղաքավար կերպով ապ

ապրելուն ինչ ըլլան. կամ ըլլալ ուսումնասէր, առաքինասէր, ընել այնպիսի գործեր որ կասկածելի կամ երկրայելի չեն. եւ կ'ազաշենք որ մարմարոյն վերաբերեալ տնտեսութեան վրայ ճառէք:

Հայր: Մարմարն տնտեսութիւնը ճիշտ հոգոյն տնտեսութեանը կը նմանի. կամ գործածել զայն եղանակաւ, պարկեցաւութիւմբ ու համեստութեամբ. պահպանել զայն որքան որ հնար է, ողջ առողջ եւ գեղեցիկ, պահել զայն մաքուր եւ սուրբ. եւ գործածել ձեռքն, ստքը, լեզուն եւ միւս անդամներն, ինչպէս խելքն ու միտքն 'ի գործս պատուականս եւ յօգուտ ընտանեաց եւ անձին:

Որդիւ: Մեծապէս չնորհակալ եմք ձեզ որ ձեր խրատուցը համեմատ մեզ օրինակ ալ կը հոնդիսանաք: Սրդ չնորհք ըրէք ըսելու թէ ի՞նչ բան օգտակար է առողջութեան: Որովհետեւ ձեր հասակակցացը մէջ ձենէ առոյգ, ձենէ քաջառողջ եւ բարետես մէկը չենք տեսնէր, զի ձեր ձայնը, լսողութիւնն ու աեսութիւնը լսւ վիճակի մէջ է. Ծիգերնիդ կորսովի, անդամներնիդ պատս եւ առողջ, որ այնքան հազուագիւտ բան է ձեր հասակին մէջ:

Հայր: Գոհութիւն Աստուծոյ, ողջ առողջ եմ, թէ եւ տոչի առոյցութիւնս չունիմ. բայց այս հասակիս մէջ առոյցութենէ աւելի խելք ու խոհեմութիւն պէտք է ինձ. եւ հիմա վայելուծ առողջութիւնս բոլորովին պարտաւոր եմ ողջախոհութեան երիտասարդական հասակիս մէջ:

Որդիւ: Թանկագին է առողջութիւնն. եւ ի՞նչ պէս կրնանք զոյն պահել:

Հայր: Զափաւոր ու զուարձալի կրթութիւնն ներով. կրթութիւնը կամ շարժումը շատ օգտակար է 'ի պահպանութիւն կենաց. չերմութիւն եւ կորովութիւն կը մատակարարէ մարմարոյն. կը բառնայ չափուու եւ վնասակար հիթերը, կը կազդուրէ ջիղերը:

Սոկրատի համար կը պատմեն թէ տանը մէջ շատ անգամ կը պարէր ու կը ցատկէր:

Որդիւ: Ի՞նչ բան օգտակար է ասկէ ետեւ:

Հայր: Պարկեցաւութիւնն, զգասաւութիւնն ու զուարձութիւնը կենուական պայմանքն են քաջառողջութեան:

Որդիւ: Եթէ կրթութիւն կամ շարժումը չըլլաց, ի՞նչ ընելու է ան տաեն:

Հայր: Երրէմն կը պատահի որ պատեհ չենք ունենար. ան տաեն պէտք է մեծ զգաւշութիւն ընենք կերածնուու եւ խմածնուու. դժուարամարս կերակուրներէ կասինք եւ տեկի չափաւոր ըլլանք.

Որդիւ: Կը հասկընանք որ կրթութիւնը կամ շարժումն, ստելեաց եւ ըմպելեաց զգուշութիւնը, բարեխասնութիւնն ու վնասակար բաներէ կամիլը կը պահեն առաղջութիւնն. այնպէս չէ՞:

Հայր: Եւ ոչ միայն առաղջութիւնն այլ եւ գեղեցկութիւնը, զի առողջութեան հոգ տանողը կը պահպանէ նաև իր ոյժը, դիմաց զոյնն ու զուարթութիւնը: Մաքուր արիւնն ու կորովութիւնն արդիւնք են զգասաւութեան:

Ուրէկ+ : Մարմնոյն ու հոգւայն տնտեսութիւնը փոքր ի շատէ հասնէլնալով. չորհիք ընէք ժամառ նակինն ալ մեզ ճանչցնել:

Հայր : Արդէն ձեզ յիշեցի թէ տնտեսութիւնը բան մը լաւ գործածելն եւ ոչ թէ պահելն է. Ճանք ընելու է ուրէմն լաւ գործածել ժամանակը, կամ՝ ի գովելի կրթութիւնն, յ'ուսումն գիտութեանց եւ ոչ յ'անսաւակութեան. միտ դնել անցեալ եւ յիշատակաց արժանի գործոց եւ անցից զարդարել յիշալութիւնն օգտաւետ ծանօթութիւններով եւ ընտիր իմաստներով. ըլլալ քաղաքավար, ազնուարարոյ եւ բարեսիրոտ. ստանալ գիւրութիւն կամ ճարտարութիւն՝ ի խօսս եւ ուղղ դատաւմն յ'իրս աշխարհի. ծուլութեամբ կամ անգործութեամբ, քնով չվանել զայն, ոյլ միշտ գործով մը զլաղիլ եւ գործերը շփոթէ ազատ պահելու համար հարկ է որ առաւօտուն անկողնէ ելած տտեն մարդ իր լուսր ընելիքը լաւ մտածելով կարգի դնէ. իմաստունք կըսեն թէ ժիր մարդն երբէք չշտապէր: Եւ երանի, զի անփոյթ կամ ծայլ անձինք ժամանակը կորսնցնելով կ'ստիփուին դիւրաւ կատարելիքնին մեծ ճգամբ ու դժուարութիւնով զլում տանիլ: Ժամանակին րան մը առնելով, անշուշտ մեծ դժուարութիւն կը կրեն վերջը գտնելու:

Եւ ինչպէս որ առաւօտուն գործերը կարգադրելը, նոյնպէս ալ երեկոյին բոլոր աւուր գործերն յիշելն եւ անոնց վրայ քննութիւն ընելը խիստ օգտակար կրնոյ ըլլալ: Եւ եթէ անանկ

պակսութիւն մը գործեր ես, զոր կրնաս հրմայդարմաննել. անմիջապէս ձեռնիգործ եղիր, զի լաւ եւս է անքուն մնալ քան թէ պատեհաւթիւնը կորսնցնել: Քնոյ, կերակրոյ պակասն երկրորդ օրը կրնայ լեցուիլ. իսկ ժամանակինն ոչ երբէք:

Ծուլութեան չափ անպիտան գործերէ ալ խոյս տալով, միշտ անսանկ գործոց հետեւելու եւ զրազելու ենք որ միանգամայն շահ զործեն թէ հոգւոյն, թէ մարմնոյն եւ թէ անուան: Անսանկ գործոց՝ որ պատիւ ու փառք ըլլան մեր ընտանեացնու անձին. Սյապէս ընելովիս, կամ մեր կարողութեանը չափ հոգին, մարմինն ու ժամանակը լաւ գործածելովիս, պարսաւելի չըլլալին զատ, խզձերնիս ալ զմեզ չդատապարտէր: Հարստութիւնը, փարթամութիւնը միշտ մերը չեն. Կայուն բաղզն՝ զմեզ աղքատութեան եւ թշուառութեան մէջ կը ձգէ չափ անգամ: Հայրեն անզաւակ կը թողու, անբաւ հարստութիւններն յետին աղքատութեան կը հաւասարցնէ, անունն անգամ բնաջինչ կընէ աշխարհիս երեսէն:

Ուրէկ+ : Բաղդին պարզեւացն ալ տնտեսութիւն ընելու է, ինչպէս են ընտանիքը, հարստութիւնը պատիւն ու խոհեմութիւնը:

Հայր : Գործածութեամբ մերն եղած բանին համար տնտեսութիւն չընելը մեծ յիմարութիւնէ. միայն թէ ըստ ասից Տերինդեայ լատին երգիծարանին յաշուշ-նեան մշշ յախորդութեան մունք հունելու չէ, նման ճանապարհորդին, որ տանը մօստեցած ատեն կ'ոկսի կասկածել թէ գուցէ զա-

ւակացը կամ կնոջը դժբաղգութիւն մը պատահած ըլլայ, եւ կերպով մը չարեցը դարման կը մտածէ :

Նախատեսնուածներն այնքան չեն մնանք ։ Մասնաւնդ որ եթէ նախատեսած ձախորդութիւնդ չպատահի, մեծագոյն զուարձութիւն մը կ'զգաս :

Այս ընթացքը պէտք է բռնենք յաջողութեան եւ բարօրութեան ատեն, մանաւանդ երբ բաղդն սկսի իր դեմքը մէկ քիչ խոժոռցնել :

Որդիւն : Բաղդին պարզեւացն ո՞րն ամենէն սիրելի է ձեզ :

Հայր : Ընտանիքը, բայց ասիկա պէտ ընելու համար հարստութեան եւ բարեկամաց կը կարոտինք. բարեկամաց արժանանալու համար, առաքինի ու պատուաւոր ըլլալու ենք : Եւ առաքինի ըլլալու չափ ի՞նչ դիրին բան կայ մեր կարողութեանը մէջ : Ո՞վ չկրնար ըլլալ, եթէ ոչ չուզողն, յիմարն, որ աշխարհիս անկայուն բաները քան զառաքինութիւնը նախապատիւ կը համարի :

Որդիւն : Ընտանիք ըսելով ի՞նչ կիմանաք :

Հայր : Զաւակներս, կինս, ծառայքս ու տղախնքս :

Որդիւն : Եւ ի՞նչ տեսակ տնտեսութիւն գործածելու է ասոնց նկատմամբ :

Հայր : Ճիշտ ի՞նչ տնտեսութիւն որ քո անձիդ համար կը գործածես. կամ օգտակար ու պատուաւոր գործովք զանոնք զբաղեցնել, առողջ ու զուարթ պահել եւ հոգ տանիլ, որ ժամանակը չ'վատնեն : Ամէն անձ իրեն յատուկ գործն ունե-

նայ . տիկինը կառավորէ կամ խնամէ տղացն եւ հոկէ ստացուածոց ու ծախուց վրայ . մէկ ծառայով կատարուելիք գործն երկուքի չյանձնուի, եւ երկուքի ընելիքը մէկուն կամ անպիտանի մը առջեւն չ'զրուի . զի մէկ հոգւով կատարուելիք գործն երկուքի յանձնելով, անշուշտ մէկը դատարկ պիտի մնայ, եւ երկու հոգւով տեսնելիք գործդ բոլորովին մէկուն վրայ ձգելովդ գոհու նակութիւն չես կրնար ակնկալել :

Գործոց բաժանումն ալ շատ օգտակար բանէ . եւ ամէն մարդ իրեն յարմար եղած գործը լու եւս կը կատարէ :

Որդիւն : Բան մը գնած ատենդ միայն հարկաւոր եղածին չափ կ'առնես թէ աւելի :

Հայր : Թերեւս մէկ քիչ աւելի, եթէ գնածաշուտ ապականելիք, կոտրուելիք կամ կորսուելիք բան մը չէ, զոր կամ կը պահեմ կամ թէ բարեկամի մը կը մատուցանեմ : Իսկ ամենէն կարեւորանն ուշադիր ըլլալն է որ ընտանեաց պիտոյիցը մէջ բանի մը պահութիւն չզգացուի :

Որդիւն : Ի՞նչ կամ որո՞նք են ընտանեաց պիտոյիցը :

Հայր : Ընտանեաց պիտոյիցը խիստ շատ են, եւ բաղդին ներածին չափ միայն կրնամք լեցնել :

Որդիւն : Որո՞նք են ամենէն կարեւորն ու հնարաւորը :

Հայր : Տուն մը, սնունդ, հագուստ եւ դաստիարակութիւն . բայց ամենէն հարկաւորն այս վերջինն է, կամ ներշնչել տղաց սիրուը սէր յ'ու-

սումն եւ յ'առաքինութիւն . վարժել զանոնք 'ի հնազանդութիւն , զի ուր ակնածութիւնը կը պակի , հոն օրէ օր կ'աճի մոլութիւնը : Շատ անգամ տեսնուած է որ ազնուաբարոյ , զգաստ ու ժիր պատանիները ծնողաց անհոգութենէն վերջապէս բոլոր այս գեղեցիկ ունակութիւնները կամ յօժարութիւնները կորուսեր են :

Հայր մը տունը հացով լեցնելով իր պարտաւորութիւնները կատարած ըրլար , այլ պարտի հսկել զաւակացը վրայ : Դիտել անոնց ընկերքը , քննել վարքերնին թէ զուրան և թէ ներսը , չարութենէ զուսալ պահել . զանոնք մեղմ բայց ազդու խօսքիրով քան թէ բարկութեամբ . իրր հայր եւ ոչ իրր բռնաւոր վարուելով հետերնին : Այնպէս ընթացք մը բռնել , որ զաւկներն երթէք չհեռանան իրենց պարտաւորութենէն : Գովելի գործոց համար վատելով սրտերնին , նախատեսել որ ամենեւին վուանդ մը չպատահի իրենց : Նշմարել մոլութեան վատանունութիւնն եւ զուսպ պահել զանոնք չափազանց աղատութենէ :

Ուրէտ : Ենթադրենք թէ մենք արդէն մեծ ընտանիք մը կը կազմենք . ծախքերնիս շոտ են եւ կը փափաքինք ձեզ նման խնայող , պարկեցտ , համեստ ու զգաստ րլալ , փառաւոր տան մէջ բնակիլ եւ այլն . ի՞նչ ընթացք պիտի րոնենք :

Հայր : Ժամանակն , յաջողութիւնը կամ ձախորդութիւնը գիտէ : Միշտ խոյս տալու ենք անգործութենէ , դատարկապորտութենէ , անհոգութենէ եւ չափազանց ցանկութենէ , լինելով ոն-

դորբամիտ , զդաստ , ժիր , մարդասէր , բարեմիրտ , ատելով ագիտութիւնը , մոլութիւնը , զուողութիւնն եւ հպարտութիւնն : Այս կերպով ամէնուն սիրելի կը լույս մարդ : Զի կը դադրի նախանձն ու կը դադրի շուքը կամ փառասիրութիւնը , կը նուազի ատելութիւնն , ուր գտողութիւնը չածիր , կը միջանի թշնամութիւնն , ուր տհաճութիւն չկայ :

Ուրէտ : Շնորհք ընէք մեզ հասկցնէք թէ ի՞նչ պէս կառավարելու կամ թէ գործածելու ենք հարատութիւնը . կամ ուրիշ խօսքով , եթէ դուք մեր տեղն ըլլաք ի՞նչ կընէք :

Հայր : Եթէ ես ձեր հասակն ըլլամ . շատ բաներ կընեմ : Կր ջանամ նոխ կարդաւորեալ տուն մը ունենալ . որպէս զի ամէն եղանակի եւ պարագայի մէջ հանգիստ ընելով , չստեպալինք տեղափոխութիւն ընել : Զի տեղափոխութիւնը մեծ ծակեքեր ու անհանգստութիւններ կը պատճառէ : Շատ բան կը կարսուիր կը կատրի , կ'ապականի , եւ այս վիսաները մինչեւ որ լեցու ին բաւական տաեն անցնելով , չփոթք չպակախիր գլխէդ :

Ստանալիք տանդ տեղը քաջասնունդ օդ մը ունենալու է . որովհետեւ մանկական տիսոց շատ վնասակար է վատառողջ օդը : Մեծ հոգ ածութեան սրժունի է առողջութիւնը , զի քաջառողջ մարդուն միշտ դիւրին է ապլուստը ճարել . իսկ հիւանդը կամ վատառողջն երբէք չկրնար հարուստ համարուիլ :

Ուրէտ : Ի՞նչ բան մարդուս քաջառողջութիւնը կը նպաստէ :

Հայր : Ի՞նչպէս որ ըստ քաջառունդ օդն ու քաջառողջ կերակուրներն եւ մտնաւանդ մաքուր ջուրն :

Որդիւ : Իսկ բնակարանի նկատմամբ հաստ մը ծախու առնելը լաւ է թէ վարձելը :


Հայր : Անշուշո ծախու առնելը, միայն թէ բաւական ընդարձակ, բարեցն ու կանոնաւոր ըլլայ. կամ նստելու, պառկելու սենեակները հողէն վեր ըլլան. լուսանցքը մեծկոկ, որմերը կերով բռուած եւ առիքը բարձր, որպէսզի լաւ օդ բանի : Ան առեն ընտանիքը ալ հանգիստ կընէ. եւ եթէ հիւր մը դայ, ընդունելու աեղ կ'սւնենաս :

Որդիւ : Ի՞նչպիսի տեղ առնելու, է տունը :

Հայր : Այնպիսի տեղ մը ուր օղը քաջառողջ, փողոցը բանուկ եւ դրացիքը բարեկիրժ են. որպէսզի ընտանիքը կարենայ հետերնին տեսնուիլ : Եւ առաջուընէ հարցնելու փնտուելու է թէ հոն բնակողները հիւրանդառ էին թէ ոչ :

Որդիւ : Տունն առնելէ և տև ի՞նչ կարգադրութիւն ընելու է ընտանեաց մէջ :

Հայր : Ամենեւին բաժանում չըլլայ. կամ ամենքն ալ միեւնոյն սեղանը նստին, զի անատեն միեւնոյն կրակը, միեւնոյն ճրագն ամենուն ալ կը բաւէ. մանաւանդ որ բաժանումը համարձակութիւն կուտայ օտարին : Միաբանած ընտանիքը միշտ ակնածելի ու դովելի է աշխարհիս մէջ. ընտանեաց զլուխն ան առեն եւս առաւել կը համբաւի : Բնոտանեաց օգուտն ու պատիւը նախապատիւ բանելու է անձնափոխ օդատէ . եւ կընկնի



ՀՀ Ազգային գրադարան



NL0151735

